

# ՄԱՀԱԳՐԱԿԱՆ

## ԳԱԼՈՒՄՏ ԳԱԼՈՅԵԱՆ (1927-2003)

Պատմական գիտություններու դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության Գիտության Վաստակավոր Գործիչ, Պետական Մրցանակի դափնեկիր, Հայաստանի Հանրապետության Գիտություններու Ազգային Ակադեմիայի (ՀՀԳԱԱ) ակադեմիկոս Գալուստ Անուշաւանի Գալոյեան ծնած է Արքիկի շրջանի Պարնի, այժմ՝ Բ. Աշխարհամարտին զոհուած, իր հօր անունը կրող Անուշաւան գիւղը, հայկական աւանդապահ ընտանիքի մէջ, 1 Մարտ 1927ին:

1950ին աւարտած է Երեւանի Պետական Համալսարանի Միջազգային Յարաբերութիւններու Ֆակուլտետը: 1946ին անդամակցած է Խորհրդային Միութեան Կոմունիստական Կուսակցութեան (ԽՄԿԿ): Գալոյեան 1948-1952ին կատարած է կոմերիտական աշխատանք, եղած է Հայաստանի Լեւինեան Կոմունիստական Երիտասարդական Միութեան (ՀԼԿԵՄ) Երեւանի Քաղաքային Կոմիտէի հրահանգիչ, Պետական Համալսարանի ԼԿԵՄ Կոմիտէի եւ ՀԼԿԵՄ Երեւանի Կիրովեան Շրջանային Կոմիտէի առաջին քարտուղար, ՀԼԿԵՄ Կեդրոնական Կոմիտէի (Կենտկոմի) քարտուղար:

1955ին աւարտած է ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր Հասարակական Գիտություններու Ակադեմիան եւ ստացած պատմական գիտություններու թեկնածուի աստիճան, որմէ ամիջապէս ետք՝ մինչեւ 1958, աշխատած է Մարքսիզմ-Լենինիզմի Ինստիտուտի (ՄԻԻ) Հայկական Մասնաճիւղին մէջ որպէս աւագ գիտաշխատող, իսկ 1958-1963՝ որպէս տնօրէնի տեղակալ եւ բաժնի վարիչ:

1963ին Գալոյեանին շնորհուած է պատմական գիտություններու դոկտորի գիտական աստիճան: 1963-1979 ան վարած է Խորհրդային Հայաստանի Գիտություններու Ակադեմիայի (ԽՀԳԱ) Պատմութեան Ինստիտուտի տնօրէնի պաշտօնը:

1964ին ստացած է պրոֆեսորի կոչում: 1971ին ընտրուած է ԽՀԳԱ թղթակից անդամ, իսկ 1982ին՝ ակադեմիկոս:

1979-1982ին Գալոյեան վարած է ԽՀԳԱ ակադեմիկոս-քարտուղարի, իսկ 1982-1988ին, եւ ապա 1990-1994ին՝ ԳԱԱ փոխնախագահի պատասխանատու պաշտօնները: 1979էն մինչեւ իր մահը ան Հայաստանի Գիտություններու Ազգային Ակադեմիայի նախագահութեան անդամ էր, 1994էն՝ ՀՀԳԱԱ նախագահի խորհրդական եւ Գիտահրատարակչական Խորհուրդի նախագահ:

Հարուստ է Գալոյեանի հասարակական-քաղաքական գործունէութիւնը: Ան եղած է Խորհրդային Միութեան Մինիստրներու Խորհուրդին առընթեր Լեւինեան եւ Պետական Մրցանակներու Կոմիտէի անդամ (1964-67), 1974էն՝

Խորհրդային Հայաստանի Մինիստրներու Խորհուրդին առընթեր գիտութեան եւ տեխնիկայի բնագաւառէն ներս Պետական Մրցանակներու Յանձնաժողովի անդամ եւ այդ Յանձնաժողովի նախագահի տեղակալ: Գալոյեան Սփիւռքահայութեան Հետ Մշակութային Կապի Կոմիտէի հիմնադիր անդամներէն էր, Խաղաղութեան Պաշտպանութեան Խորհրդային Կոմիտէի անդամ եւ Խաղաղութեան Պաշտպանութեան Հայկական Հանրապետական Կոմիտէի նախագահ: Ան բեղմնատու աշխատանք տարած է Արտասահմանեան Երկիրներու Հետ Մշակութային Կապի Կոմիտէի մէջ որպէս նախագահութեան անդամ եւ Սովետա-Աւստրիական Բարեկամութեան Ընկերութեան Հայկական Բաժանմունքի ղեկավար:

1964էն անընդմէջ Գալոյեան ընտրուած է Հայաստանի Կոմունիստական Կուսակցութեան (ՀԿԿ) Կենտկոմի կազմի անդամ, իսկ 1989ին՝ Խորհրդային Միութեան Գերագոյն Խորհուրդի պատգամատուր: 1988-1990ին ան ՀԿԿ Կենտկոմի գաղափարախօսկան աշխատանքներու գծով քարտուղարն էր:

Օժտուած ըլլալով դասախօսի եւ հրապարակախօսի ձիրքով, Գալոյեան մանկավարժական գործունէութիւն ծաւալած է Երեւանի բարձրագոյն ուսումնական հաստատութիւններու մէջ՝ անգնահատելի ներդրում ունենալով հայ պատմագիտական միտքի զարգացման եւ գիտական կայրերու պատրաստման հայրենանուէր գործին:

Հասարակական-քաղաքական, գիտական եւ գիտակազմակերպչական իր ծաւալուն գործունէութեան համար Գալոյեան պարգեւատրուած է Աշխատանքային Կարմիր Դրօշի շքանշանով, Խորհրդային Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն Խորհուրդի պատուոգիտերով, Վախիլովի անուան ոսկէ եւ շարք մը այլ մետալներով: Գալոյեանին շնորհուած է Խորհրդային Հայաստանի Պետական Մրցանակակիրի պատուատուր կոչումը:

Հարուստ է պետական բարձր գիտակցութեան ու շիտակ բնատրութեան տէր, գիտնական, տեսաբան-պատմաբան Գալոյեանի պատմագիտական վաստակը: Անոր պատմագիտական գործունէութիւնը նուիրուած է Անդրկովկասի եւ Հայաստանի մէջ յեղափոխական-բանուորական շարժումներու եւ ազգային հարցի պատմութեան, Անդրկովկասի եւ Ռուսաստանի ժողովուրդներու պատմական կապերուն, Հայկական Հարցի եւ յարակից այլեայլ հիմնախնդիրներուն:

Առանձին հատորներով Մոսկուայի եւ Երեւանի մէջ լոյս տեսած են անոր *Պայքար Հայաստանում Խորհրդային Իշխանութեան Համար* (ռուսերէն, 1957), *Մայիսեան Հերոսական Ապստամբութիւնը* (1960), *Սոցիալիստական Յեղափոխութիւնն Անդրկովկասում Բուրժուական Պատմագրութեան Լուսաբանմամբ* (ռուսերէն, 1960), *Անդրկովկասում Սոցիալիստական Ռեւոլյուցիայի Եւ Կոմունիստական Շինարարութեան Պատմութեան Կեղծարարութեան Դէմ* (1961), *Բանուորական Շարժումը Եւ Ազգային Հարցը Անդրկովկասում 1900-1922թթ.* (ռուսերէն, 1969), *Հոկտեմբերեան Յեղափոխութիւնը Եւ Անդրկովկասի Ժողովուրդների Վերածնունդը* (ռուսերէն, 1977), *Ռուսաստանը Եւ Անդրկովկասի Ժողովուրդները* (ռուսերէն՝ 1976 ապա հայերէն՝ 1978), *Պատմու-*

թեան Զատողիներում (1982), Հայաստանը Եւ Մեծ Տէրութիւնները 1917-1923 թթ. (1999) աշխատութիւնները: Պատմագիտական առանձին արժէք մըն է անոր վերջին ծաւալուն մենագրութիւնը՝ Հայաստանը Մեծ Տէրութիւնների Աշխարհակալական Առճակատումներում (16րդ դարից-1917թ.) (հրատարակուած յետմահու՝ 2004ին):

Միաժամանակ, Գալոյեան որպէս համահեղինակ ու խմբագիր գործօն մասնակցութիւն ունեցած է Հայաստանի Կոմունիստական Կուսակցութեան Պատմութեան Ուրուագծեր, Սովետական Իշխանութեան Յաղթանակն Անդրկովկասում, Անդրկովկասի Կոմունիստական Կազմակերպութիւնների Պատմութեան Ուրուագծեր, Սովետական Հայաստանը 50 Տարում, Հոկտեմբերեան Մեծ Յեղափոխութիւնը Եւ Սովետական Իշխանութեան Յաղթանակը Հայաստանում (փաստաթղթերի ժողովածու) հաւաքական աշխատութիւններու ստեղծման մէջ: Մեծ գնահատանքի է արժանի Հայաստանի Պետական Մրցանակի արժանացած Հայ Ժողովրդի Պատմութիւն ակադեմիական ութհատորեակը, որու անմիջական ղեկավարն ու խմբագրական կազմի անդամներն էր Գալոյեան: Ան հեղինակներէն է նաեւ այդ շարքի 7րդ հատորին:

Մեծանուն պատմաբանը հեղինակ է նաեւ մեծ ու փոքր ծաւալի գիտական յօդուածներու:

Գալոյեանի գիտական գործունէութիւնը լայն ճանաչում ստացած է ոչ միայն Հայաստանի Հանրապետութեան, այլ նաեւ միջազգային պատմագիտական շրջանակներէ ներս: Մասնակցած է պատմաբաններու 13րդ, 15րդ եւ 16րդ միջազգային քունկրէսներու աշխատանքներուն: Հանդէս եկած է Փարիզի, Մարսէլի, Լոնտոնի, Հռոմի, Վիեննայի, Պուքրէշի, Պուտափեշթի, Փրակայի եւ այլ քաղաքներու մէջ գումարուած միջազգային գիտաժողովներու ընթացքին:

Ակադեմիկոս Գալուստ Գալոյեան կեանքէն հեռացաւ 21 Օգոստոս 2003ին:

ԱՐՇԱԼՈՅՍ ԹՈՓԱԼԵԱՆ

### ՄԵԻԱԿ ԱՐՁՈՒՄԱՆԵԱՆ (1929-2004)

Այս տարի պէտք է լրանար նշանաւոր գրականագէտ, քանասիրութեան դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի (ՀՀԳԱԱ) թղթակից անդամ Սեւակ Արզումանեանի 75ամեակը: Յորելեանը նախատեսուած էր նշել ինչպէս Երեւանում, այնպէս ալ իր հարազատ Արցախում՝ կառավարական մակարդակով եւ մեծ շուքով: Սակայն այժմ յոբելեանը պէտք է նշուի առանց մի մարդու, որը դեռ երէկ այնքան նորանոր ծրագրեր էր գծում եւ լի էր աւիւնով:



Սեւակ Արզումանեանը ծնուել է 1929ի Նոյեմբեր 22ին Լեռնային Դարաբաղի Ասկերանի շրջանի Սէյդի-շէն (այժմ Խաչէն) գիւղում: Ի տարբերութիւն իր հասակակիցների նա մանուկ հասակից խաղերից առաւել սիրել է գիրքը՝ մինչեւ 10 տարեկանը կարողալով բոլոր այն գրքերը, որոնք կային հարազատ գիւղի գրադարանում: Աւարտելով տեղի ութնամեակը՝ նա յաճախում է հարեւան Խնձորեստան գիւղի դպրոցը՝ ամէն օր ոտքով կտրելով երկար ու երբեմն նաեւ վտանգաւոր ճանապարհը - հովիւները երկու անգամ ձմրանը փրկել են

նրան այդ ճանապարհին յայտնուած սոված գայլերից: Տասնամեայ դպրոցը գերազանցութեամբ աւարտելով՝ Արզումանեանը 1946ին մեկնում է Երեւան եւ ընդունում Պետական Համալսարանի Բանասիրական Ֆակուլտետ: Չմայած իր համակուրսեցիների մեծ մասը լքում են Համալսարանը, չլիմանալով ետպատերազմեան տարիների անասելի դժուարութիւնների, Սեւակը 1951ին դարձեալ գերազանցութեամբ աւարտում է Համալսարանը եւ նոյն թուականին ընդունում է ասպիրանտուրա: 1954ին աւարտում է այն՝ պաշտպանելով թեկնածուական թեզը եւ ստանալով բանասիրական գիտութիւնների թեկնածուի աստիճան:

Ասպիրանտուրայում ուսանելու առաջին տարուանից Արզումանեանը, արդէն լաւ համբաւ ունենալով իբրեւ բանիմաց ուսանող, սկսում է դասաւանդել Համալսարանում: Այդքան վաղ սկսած մանկավարժական գործունեութիւնը նա փառահեղ ձեւով շարունակեց մինչեւ կեանքի վերջը:

1954ից Արզումանեանը աշխատել է Հայաստանի Գրողների Միութեան *Սովետական Գրականութիւն* հանդէտում որպէս բաժնի վարիչ:

1958ին ընտրուել է Գրողների Միութեան անդամ, այնուհետեւ՝ վարչութեան անդամ:

1962-1969 աշխատել է Հայաստանի Գիտութիւնների Ակադեմիայի Մ. Աբեղեանի անուան Գրականութեան Ինստիտուտում որպէս աւագ գիտաշխատող:

1964-1968 աշխատել է նաեւ, «Սովետական Գրող» Հրատարակչութիւնում իբրեւ բաժնի վարիչ: Այդ տարիներին լոյս են տեսնում նրա մի շարք յօդուածները՝ նուիրում այն հեղինակներին, որոնց անունն անգամ արգելուած էր մինչ այդ արտասանել: 1961ին լոյս է տեսնում *Վահան Թորոպենց* (Երեւան, 1961) իսկ 1965ին՝ *Չապէլ Եսայեան* (Երեւան, 1965) մենագրութիւնները: Այդ հեղինակների ստեղծագործութիւնները ներկայացում էին առաջին անգամ, հեղինակներ, որոնք եկուսն էլ գոհ էին դարձել ստալինեան բռնութիւններին, այդ իսկ պատճառով անձամօք էին լայն գրական հասարակութեանը: Մենագրութիւնների լոյս տեսնելուց յետոյ մեծ հետաքրքրութիւն առաջացաւ այդ երկու հեղինակների թողած ժառանգութեան հանդէպ:

1967ին լոյս է տեսնում Արզումանեանի *Սովետահայ Վէպը* մենագրութեան առաջին հատորը, որը սկիզբ հանդիսացաւ մի հսկայածաւալ ուսումնա-

սիրութեան, որի արդիւնքում գրականագէտների եւ ընթերցողների սեղանին դրուեցին եւս 4 հատոր (Երեւան, գիրք 1՝ 1967, գիրք 2՝ 1980, գիրք 3՝ 1986, գիրք 4՝ 1990): Այժմ տպագրութեան է յանձնուած վերջին՝ 5րդ հատորը՝ *Արդի Հայ Վէպը*: Այդ աշխատութիւնը, որը գրականագէտները կոթողային անուանեցին եւ որը կարող էր լինել մի ամբողջ ինստիտուտի տարիների աշխատանքի արդիւնք, համակարգուած ձեւով ներկայացրեց ողջ Ի. դարի արեւելահայ վիպասանութիւնը:

1968ին Արզումանեանը պաշտպանուեց է նաեւ դոկտորականատենախօսութիւնը՝ ստանալով բանասիրական գիտութիւնների դոկտորի աստիճան:

Նոյն բուից նա աշխատել է Գիւմրիի Մ. Նալբանդեանի անուան Պետական Մանկավարժական Ինստիտուտում որպէս Հայ Գրականութեան Ամբիոնի վարիչ, իսկ 1974-1977ին՝ որպէս Բանասիրական Ֆակուլտետի ղեկավար:

1970ին Արզումանեանը ստանուեց է պրոֆեսորի կոչում:

1978ից մինչեւ կեանքի վերջը նա եղաւ Երեւանի Խ. Աբովեանի անուան Պետական Մանկավարժական Ինստիտուտի Հայ Գրականութեան Ամբիոնի պրոֆեսոր: Դասաւանդելու հետ մէկտեղ Արզումանեանը նաեւ մի քանի տասնեակ ասպիրանտների եւ հայցորդների ղեկավար է եղել: Նրանք բոլորն էլ յաջողութեամբ պաշտպանել են թեկնածուական կամ դոկտորականատենախօսութիւնները:

1994-1996 Արզումանեանը աշխատել է նաեւ իբրեւ Գրողների Միութեան Գրական Ֆոնտի նախագահ:

Արզումանեանը ակտիւ մասնակցութիւն է ունեցել արցախեան գոյապայքարին՝ իր համերկացիների հետ ստեղծելով «Արցախ-Հայաստան» հասարակական-քաղաքական կազմակերպութիւնը եւ եղել նրա փոխնախագահը: Ի դէպ, Արզումանեանը այն մի քանի ակտիւ գործիչներից էր, որոնք դեռ 60ականներին Լեռնային Դարաքաղի գիւղերում ստորագրութիւններ էին հաւաքում Հայաստանի հետ միաւորման օգտին: Այդ գործունէութեան համար նա երկու անգամ հեռացուել է Սովետական Միութեան Կոմունիստական Կուսակցութիւնից եւ եղել է Պետական Անվտանգութեան Կոմիտէի սեւ ցուցակներում: Իր կեանքը նուիրեց Արցախեան ազատամարտին նաեւ Արզումանեանի որդին, տաղանդաւոր լրագրող Արտակ Արզումանեանը, որ բազմաթիւ լրահարողութեան հեղինակ էր ռազմադաշտից: Նա գոհուեց 1992ին Երասխաւանի մօտ Բերդաձորի պաշտպանութեան ղեկավար Անդրանիկ Յարութիւնեանի հետ՝ կոտոր ազատամարտիկներին զենք տանելիս:

Հասարակական գործունէութեան հետ մէկտեղ՝ զարմանալի բեղմնաւոր գրիչ ունէր Արզումանեանը: Վերը նշուած գրքերից բացի նա հեղինակ է նաեւ մի շարք այլ մենագրութիւնների՝ *Վահրամ Հանեան* (Լոս Անջելոս, 1997), *Հումորի Ասպետը* (Դրամատուրգ Ժորա Յարութիւնեանի Ստեղծագործութիւնը) (Երեւան, 1999), *Ստեփան Ալաջաջեան*՝ որը դեռ նոր պէտք է լոյս տեսնի, *Բանաստեղծութեան Ազգային Հողը* (Երեւան, 1998): Այս վերջին մեծածաւալ աշխատութիւնը ներկայացնում է հայկական պոեզիային բնորոշ ազ-

գային յատկանիշներն ու ինքնատպուքիւնը՝ սկսած հին դարերից մինչև մեր օրերը:

Արգումանեանը հեղինակ է հարիւրաւոր յօդուածների (1500ից աւելի) ուրոնց թեմաների ընդգրկումն ուղղակի ահռելի է. առանձին գրողներ՝ ինչպէս դասական շրջանի, այնպէս եւ ժամանակակից, գրական սերունդներ, ուղղութիւններ, գրական կապեր, հասարակական հնչեղութիւն ունեցող թեմաներ են.:

Վերջին տարիներին լոյս տեսաւ նաեւ Արգումանեանի գեղարուեստական վիպակը՝ *Յամաքող Աղբիւրներ* (Երեւան, 1997)՝ նուիրուած իր հայրենի եզերքին՝ Արցախ աշխարհին: Այդ վիպակը գրուել է դեռ 60ականներին, սակայն այնտեղ բարձրացուած թեմաները հակասում էին խորհրդային վարչակարգի քարոզչութեանը, եւ այն կարողացաւ լոյս տեսնել միայն երեք տասնամեակ յետոյ:

1996ին Արգումանեանը հիմնադրեց Վիլիամ Սարոյեան Համալսարանը, որի ղեկավարը լինելուց բացի նաեւ իր ուսերին էր վերցրել Գրականութեան Ամբիոնի վարիչի պարտականութիւնները եւ հայ գրականութեան դասաւանդումը՝ նպատակ ունենալով հայրենիքին տալ միայն բարձրորակ մասնագետ մանկավարժներ:

2000ին Արգումանեանը ընտրուեց ՀՀԳԱԱ թղթակից անդամ, յետագայում դարձաւ «Մովսէս Խորենացի» շքանշանակիր:

Նա մասնակցել է *Հայ Նոր Գրականութեան Պատմութիւն* ակադեմիական հինգհատորեակի շարադրման աշխատանքներին, հանդէս է եկել իր իւրօրինակ մտածողութեամբ, ժամանակին համահունչ լինելու բացառիկ կարողութեամբ:

Նա իրաւամբ նուաճեց իր տեղը հայ գրականագիտութեան մէջ, որին հասաւ իր երկար տարիների յամառ աշխատանքով եւ վիթխարի վաստակով:

Տաղանդաւոր գիտնականը նաեւ տաղանդաւոր կենսասէր էր, նա օրուայ ընթացքում հասցնում էր անել այն, ինչ ուրիշները կատարում էին գուցէ ամսուայ ընթացքում: Իրեն ամենեւին տարեց .չէր զգում անսպառ եռանդի տէր այդ մարդը: Սպասում էր *Արդի Հայ Վէպը* գրքի լոյս տեսնելուն եւ մտածում նոր գրքի մասին:

Եւ սա, յիրաւի, այն դէպքն է, երբ կարելի է ասել «Աւաղ շատ բան կիսատ մնաց»:

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՐՁՈՒՄԱՆԵԱՆ

## ԱՐՏԱՇԷՍ ՄԱԹԵՒՈՍԵԱՆ

(1922-2004)

Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանի առաջատար գիտաշխատող, ձեռագրագէտ, պատմաբան Արտաշէս Մաթեոսեանը ծնուել է 1922 Մարտի 22ին, Շիրակի այժմեան Տուֆաշէն գիւղում: Դպրոցն աւարտե-



լուց յետոյ ուսանել է Վաղարշապատի մանկավարժական ուսումնարանում (1937-1940), ապա զօրակոչուել բանակ, մասնակցել Բ. Աշխարհամարտին:

1947-1951 տվորել եւ աւարտել է Երեւանի Խ. Աբովեանի անուան Մանկավարժական Ինստիտուտի Պատմութեան Բաժինը, ապա՝ ասպիրանտուրան: 1959ից աշխատանքի է ընդունուել Մատենադարան, ուր աշխատել է մինչեւ կեանքի վերջը:

1970ին պաշտպանել է դիսերտացիա «Մեծուփականքի Գրչութեան Կենտրոնը» թեմայով եւ ստացել պատմական գիտութիւնների թեկնածուի գիտական աստիճան, այնուհետեւ ԽՍՀՄ Բարձրագոյն Որակաւորման Յանձնաժողովից ստացել է ձեռագրագրտի կոչում:

Շուրջ 20 տարի աշխատելով ձեռագրատանը, վարելով Մատենադարանի գլխատըր աւանդապահի պաշտօնը եւ խորութեամբ ուսումնասիրելով հայերէն ձեռագրերը՝ Մաքեոսեանը դարձել է իր ոլորտի առաւել ճանաչուած մասնագետը:

Նրա առաջին ու տասնամեակներ շարունակուած գործը աշխարհի բոլոր հայերէն ձեռագրերի համահաւաք քարտարանի կազմումն էր (ամփոփում է շուրջ 50.000 քարտ), ապա, դրա հիման վրայ, հայ գրչութեան կենտրոնների քարտեզի ստեղծումը (քարտեզները գետեղուած են Մատենադարանի ցուցարահի մուտքի մօտ): Այնուհետեւ, նա զբաղուել է հնագրութեան, մաշտոցեան գրերի ստեղծման, գծագրական յօրինումների, գրատեսակների խնդիրներով: Դրա համար անհրաժեշտ էր ուսումնասիրել հնագոյն ձեռագրերն ու պատատիկները: Այս թեմայի շուրջ լոյս տեսան հայերէն հնագոյն մատենաներին նուիրուած նրա յօդուածներն ու աշխատութիւնները («Լազարեան Աւետարան», «Էջմիածնի Աւետարան», «Վեհամօր Աւետարան», «Վեհափառի Աւետարան»): Առանձին գրքերով լոյս են տեսել *Վազգէն Վեհափառի Աւետարանը* (հեղինակակից՝ Տատիանա Իզմայլովա, Երեւան, 2000) եւ *Էջմիածնի Աւետարանը* (հեղինակակիցներ՝ Հայրէ եւ Հելմուտ Բուշհաուզեններ, Վիեննա, 2001): Մաքեոսեանը *Հայկական Սովետական Հանրագիտարանում* առանձին բառայօդուածներ է պատրաստել հայոց այբուբենի իւրաքանչիւր տառի համար:

Մատենադարանի *Բանբերում* եւ այլ գիտական հանդէսներում նա ձեռագրագիտական յօդուածներով անդրադարձել է Հաղպատի, Մանահինի, Անիի, Գլածորի, Երեւանի գրչութեան կենտրոններին, մի շարք նշանատըր ձեռագրերի՝ «Մշոյ Ճառքնտիր», «Թարգմանչաց Աւետարան», «Մողնու Աւետարան», ինչպէս նաեւ՝ թաբունայետերի՝ Եսայի Նչեցի, Գրիգոր Տաթեւացի, Գրիգոր Խլաթեցի, գրիչների՝ Յովհաննէս Մանդղկավանցի, Յովհաննէս Մանգասարենց եւն. վաստակին:

Մաքեոսեանի հետաքրքրութիւնների շրջանակում էր հայ միջնադարեան դպրոցների եւ համալսարանների պատմութիւնը (*Գլածորի Համալսարանը*

*Միջնադարեան Հայաստանի Լուսաւորութեան Կենտրոն*, Սէն Արեւշատեանի հեղինակակցութեամբ, Երեւան, 1984; *Մեծփափանքի Գրչութեան Կենտրոնը*, Ս. Էջմիածին, 1997): Գլածորի Համալսարանի 700ամեակի նշման ժամանակ եւ յետագայում, նա անդրադարձաւ թէ՛ Գլածորի եւ թէ՛ նրա շարունակութիւնը հանդիսացող Հերմոնի, Որոտնափանքի, Տաթեւի համալսարանների պատմութեանը: Նա ասպացուցել է, որ այս կենտրոնները օղակներն են եղել «Հայոց վարդապետարան» (հայոց միջնադարեան համալսարան) հասկացութեան եւ որ այն չընդհատուող գոյութիւն է պահպանել շուրջ 150 տարի:

Գիտնականն աւելի քան 15 տարի է նուիրել հայերէն հնագոյն թղթ ձեռագրի (981 թ.) ուսումնասիրութեանն ու վերծանութեանը: Գրքի հրատարակութիւնն իրականացուեց երկու ստուար հատորով՝ *Մատեան Գիտութեան Եւ Հաւատոյ Դարօքի Քահանայի (Առաջարան, Նմանահանութիւն)* (Երեւան, 1995) եւ *Մատեան Գիտութեան Եւ Հաւատոյ Դարօքի Քահանայի (Ուսումնասիրութիւն)* (Երեւան, 1999):

Բնագրերի հրատարակութեան ասպարէզում նշանակալի է *Հայերէն Ձեռագրերի Յիշատակարաններ* ժողովածուների երկու հատորի հրատարակութիւնը՝ Ե-ԺԲ եւ ԺԳ դարերի բազմահազար յիշատակարանների ընդգրկմամբ (*Հայերէն Ձեռագրերի Յիշատակարաններ. ԺԳ դար*, Երեւան, 1984, *Հայերէն Ձեռագրերի Յիշատակարաններ. Ե-ԺԲ դար*, Երեւան, 1988), ինչպէս նաեւ՝ *Հայերէն Ձեռագրերի Յիշատակարանները Միջնադարեան Հայ Մշակոյթի Ուսումնասիրութեան Սկզբնաղբիւր* (Երեւան, 1998) աշխատութիւնը:

Մաթեոսեանը նոր խօսք է ասել հայագիտութեան մի շարք խրթին հարցերում՝ հիմք ունենալով ձեռագրերից յայտնաբերուած տուեալները: Պատառիկների ուսումնասիրութեան ընթացքում գտնելով Անանիա Շիրակացու բնագրերից մէկը եւ որոնելով այն գիրքը, որտեղ պիտի այն ներառուած լինէր, այլ աղբիւրների գուգադրմամբ յանգեց այն եզրակացութեան, որ Շիրակացին ստեղծել է «Բննիկոն» անունով մի գիրք, որտեղ ընդգրկուած են եղել հայոց անշարժ տոմարը եւ ժամանակի գիտութիւնների (եօթ ազատ արուեստներ) հանրագումարը (այդ մասին հրատարակել է յօդուածաշար՝ 1974-1990 թթ.):

Ձեռագրական բնագրերի հետազօտման ընթացքում Մաթեոսեանը յայտնաբերեց Մովսէս Խորենացու *Պատմութեան* կտորներ, որոնք դուրս են նրա *Պատմութեան* յայտնի երեք գրքերից: Դրանով հիմնաւորում ստացաւ Թովմա Արծրունու յայտնած տեղեկութիւնը, որ Խորենացին գրել է նաեւ չորրորդ գիրք, եւ ահա այս ամէնի մէկտեղումով լոյս աշխարհ եկաւ Մաթեոսեանի *Մովսէս Խորենացու «Հայոց Պատմութեան» Չորրորդ Գիրքը* աշխատութիւնը (Երեւան, 1995):

Մաթեոսեանի յաջորդ մենագրութիւնները վերաբերում են Կորիւնին (*Կորիւնի Մեսրոպ Մաշտոցի Պատմութեան Ձեռագրի Մի Թղթի Տեղափոխութիւն*, Վենետիկ 1990, *Կորիւն, Վարք Մեսրոպ Մաշտոցի*, Երեւան, 1994): Հայագիտական բացառիկ նորութիւն էր Կորիւնի *Մաշտոցի Վարք*ում երկու կից թղթերի տեղերի շփոթման հետեւանքով առաջացած թիրիմացութեան բացայայտումը: Միջնադարեան ձեռագիր մատեանի պատրաստման նրբութիւններին

բաջաձանօթ Մաթեոսեանին յաջողուեց նախ վերականգնել Կորինի մատեանի նախնական օրինակի մանրակերտը՝ պրակ առ պրակ, ապա եւ բացա-  
յայտել դեռեւս Ե. դարում տեղի ունեցած երկու թղթի սխալ տեղադրումը, որը  
նաեւ իմաստային անհամապատասխանութիւն էր առաջացրել եւ յետագայի  
ընթերցողներին ու նոր ժամանակների հետազօտողներին անբացատրելի  
իրողութեան առջեւ կանգնեցրել: Այս յայտնագործութեան շնորհիւ ոչ միայն  
ձեռագրագիտական ճշգրտում կատարուեց, այլեւ պարզ դարձաւ, որ այսպէս  
կոչուած Դանիէլեան գրերը ոչ մի դեր չեն կատարել հայոց գրի ստեղծման  
պատմութեան մէջ: 2000ին Երեւանում լոյս տեսաւ Մաթեոսեանի *Գրիգոր Ծե-  
րենց Խղաքեցի* (հեղինակակից՝ Սեդա Մարաքեան) աշխատութիւնը:

Գիտական աշխատանքին զուգահեռ վերջին 20 տարում Մաթեոսեանը  
ձեռագրագիտութիւն, հնագրութիւն, հայ դպրոցների պատմութիւն է դասաւան-  
դել Ս. Էջմիածնի Հոգեւոր Դեմարանում: Եջանկայիշատակ Գարեգին Ա. Ա-  
մենայն Հայոց կաթողիկոսը 1997ին նրան արժանացրել է Հայ Եկեղեցու «Ս.  
Սահակ-Ս. Մեսրոպ» շքանշանին:

Արտաշէս Մաթեոսեանը մահացաւ 2004 թուականի Փետրուարի 3ին,  
Երեւանում:

ԿԱՐԷՆ ՄԱԹԵՒՈՍԵԱՆ

### ՄԻՇԷԼ ՓՈԼԱԴԵԱՆ (1943–2004)

Գրականագէտ, լեզուաբան, գրող, թարգմանիչ, բանասիրութեան դոկտոր  
Միշէլ Փոլադեանը ծնուել է 1943ին, Ֆրանսիայում: 1947ին ընտանիքով հայ-  
րենադարձուել է Հայաստան, ապրել զրկանքների մէջ: Ուսանել է Երեւանի  
Պետական Համալսարանի Բանասիրական Ֆակուլտետում: 1965ին Երեւա-  
նում նրա թարգմանութեամբ լոյս է տեսել Ֆրանսուա Վիյոնի *Բալլադներ ժո-  
ղովածուն*: Հայերէն բանաստեղծութիւններն ամփոփել է մի ժողովածուում,  
որի տպագրութիւնը Խորհրդային Հայաստանում մերժուել է՝ նորարարական  
բնոյթի պատճառով:

1966ին վերադարձել է Ֆրանսիա, շարունակել ուսումը, պաշտպանել գի-  
տական երկու թեզ՝ ռուս գրականութիւն եւ ֆրանսիական ժամանակակից լեզ-  
ուաբանութիւն մասնագիտութիւններից: Դասաւանդել է ֆրանսիական տար-  
բեր ուսումնական հաստատութիւններում: 1975ին լոյս է տեսել *Չրոյց Թոչում-  
ների Հետ* ֆրանսերէն բանաստեղծական ժողովածուն:

1997ին Փոլադեանը վերադարձել է Հայաստան, մինչեւ 2001 դասաւանդել  
Երեւանի տարբեր համալսարաններում (Երեւանի Պետական Համալսարան,  
Բրիտովի անուան Լեզուաբանութեան Համալսարան, «Հրաչեայ Աճառեան»  
Համալսարան): Այս ընթացքում Երեւանում հրատարակել է *Լեզու Եւ  
Գրականութիւն* (1998, հայերէն եւ ֆրանսերէն), *Խօսքի Վերադարձը* (լեզուա-

է տեսել նոյնի վերամշակուած հրատարակութիւնը), *Առեղծուածային Փոխաբերութեան Իմացական Նշանագիտութիւնը*. Գիրք 1 (2002, ռուսերէն, համահեղինակ՝ Նելլի Խաչատրեան):

Միշէլ Փոլադեանը մահացաւ 2004 թուականի Փետրուարին, Ֆրանսիայում:

### Տ. ԶԱՐԵՀ Ս. ԱՐՔ. ԱԶՆԱԻՈՐԵԱՆ (1947-2004)



Կրօնագէտ աստուածաբան, հայ եկեղեցւոյ ծիսակարգի հմուտ, Զարեհ Արք. Ազնաւորեան, աւագանի անունով՝ Մինաս, ծնած է Պէյրութ, 1947ին: Աշակերտած է Էշրեֆիէի Սրբ. Յակոբ եկեղեցւոյ Եփրեմեան Վարժարանը (ապա՝ վերանուանուած Ազգ. Գեորգ Չաքալպաշեան Բարձրագոյն Վարժարան, այժմ՝ փակուած): 1960ին կ'ընդունուի Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Դպրեվանքը, 1963ին կը ձեռնադրուի սարկաւագ, իսկ 1966ին աւարտելով Դպրեվանքը կը ձեռնադրուի աբեղայ: Նոյն տարին կը կարգուի մայր տաճարի դպրապետ, ապա Դպրեվանքի ներքին տեսչութեան պաշտօնը կը վարէ մինչեւ 1969, միաժամանակ հետեւելով երաժշտական ուսման՝ Լիբանանի Պետական Երաժշտանոցին մէջ: Ան նոյն տարիներուն կրօն, բարոյագիտութիւն եւ հայ եկեղեցւոյ պատմութիւն կը դասաւանդէ Ազգային Լեւոն Եւ Սոֆիա Յակոբեան Քոլէճին մէջ: Կը պաշտօնավարէ նաեւ իբրեւ ուսուցիչ՝ Դպրեվանքի եւ Կաթողիկոսարանի Մեսրոպեան Վարժարանին մէջ: 1969ին կը ստանայ վարդապետական աստիճան, աւարտաճառ ունենալով «Ս. Ներսէս Լամբրոնացի՝ Կեանքը Եւ Եկեղեցական Բարեկարգութիւնը» նիւթը: 1969-1972, Հռոմի Արեւելեան Ուսմանց Հիմնարկին մէջ կը հետեւի բարձրագոյն ուսման՝ հայրախօսական աստուածաբանութեան եւ եկեղեցական պատմութեան: 1971ին կը ստանայ Պսակատր Աստուածաբանութեան վկայական: 1972ին կը վերադառնայ վանք ու կը վերստանձնէ տեսուչի իր պաշտօնը, միաժամանակ դասաւանդելով հայերէն եւ վարդապետական աստուածաբանութիւն: Յաջորդող տարիներուն կը սկսի դասաւանդել *Աստուածաշունչի* մեկնութիւն եւ ներածութիւն *Նոր Կտակարանի* նիւթերը: 1975ին, Ս. Ներսէս Շնորհալի Հայրապետի մահուան ուրբարիւրամեակին առթիւ Գեորգ Գանտահարեանի հետ կը հիմնէ Կաթողիկոսարանի Շնորհալի երգչախումբը: 1980ին կ'օծուի եպիսկոպոս:

Եղած է Անթիլիասի Դպրեվանքի, Ազգային Մարտիկեան Վարժարանի եւ Համազգայինի Հայագիտական Հիմնարկի ուսուցիչ: 1975-76ին վարած է Կաթողիկոսարանի *Հասկ* պաշտօնաթերթի եւ *Գլածողի* խմբագրապետութիւնը:

Եղած է անդամ, ապա՝ ատենապետ Կեդրոնական Վարչութեան Կրօնական Ժողովի:

1977-1983 կը պաշտօնակոչուի Կիպրոսի հայոց թեմի առաջնորդութեան, ուր կը նախաձեռնէ *Կիպրոսի Տեղեկատու* թերթիկին հրատարակման: Իր օրով կ'աւարտի Նիկոսիոյ հայոց Սրբ. Աստուածածին եկեղեցոյ եւ առաջնորդարանին կառուցումը: Կիպրոսէն վերադարձին կը ստանձնէ Ճիպէյի Թռչնոց Բոյնի տնօրէնութիւնը, հիմնադիրը կ'ըլլայ Գայիանեանց Միաբանութեան, պատրաստելով նաեւ անոնց կանոնադրութիւնը:

Ունի բազմաթիւ հոգեւոր, քարգմանական, երաժշտական եւ ուսումնասիրական հրատարակութիւններ, ինչպէս՝ *Դիւրին Գրաբար. Ա. Դասագիրք* (Անթիլիաս, 1986), *Դիւրին Գրաբար. Բ. Դասագիրք* (Անթիլիաս, 1987): Յետմահու իրմէ հրատարակուած է *Աստուածաշունչ. Թարգմանութիւն եւ Մերտողութիւն* (Մոնթրէալ, 2004):

Զարեհ Սրբազան աշխատակցած է նաեւ *Հասկ Հայագիտական*ին, ուրկէ իբրեւ առանձնատիպ լոյս տեսած են *Մանր Սրբագրութիւններ ԺԵ. Դարու Կիլիկիոյ Կաթողիկոսաց Ժամանակագրութեան Մէջ* (Անթիլիաս, 1978) եւ *Ինչպէս Կը Կատարուի Սրբացումը Հայ Եկեղեցոյ Մէջ* (Անթիլիաս, 1983-84) ուսումնասիրութիւնները:

Մինչեւ շուրջ 1970ականներու աւարտը Հայաստանեայց Առաքելական Եկեղեցոյ շարականային նոթատետրերու մեծ մասը ձեռագիր էր. անոնք մասունքի պէս ձեռքէ-ձեռք կ'անցնէին, կ'ընդօրինակուէին եւ յատուկ գեհունակութիւն կը պատճառէին բոլոր այն սարկաւազներուն եւ դպրապետներուն որոնց շարականային ձեռագիր հաւաքածոները առաւելագոյնս կը մատչէին ամբողջականութեան: Դժուար էր այդ ձեռագրերը վստահիլ ուրիշին, որուն քով պէտք էր մնային ամիսներով՝ մինչեւ ամբողջական ընդօրինակում:

Ահա, ի տես այս կացութեան է որ կը տպուի *Սուրբ Պսակի Երգեցողութիւն* ձայնագրեալ հատորը (Անթիլիաս, 1980), որուն “Բացատրական”ին մէջ Զարեհ Վարդապետ արժեւորելով հայ եկեղեցական շարականները եւ արդարօրէն պարծանք պատճառող գանձարան մը նկատելով գանոնք, կը նշէ՝ թէ այդ գանձարանը, սակայն “մեր ժողովուրդին կը ներկայանայ ցնցոտիներու մէջ...”: Երիտասարդ վարդապետը տեսնելով “հոգեվարք ապրող մեր շարականները”, որոնք “խաթարուած, աղճատուած եւ անշքացած, յաճախ շինծու, քմահաճօրէն այլանդակուած, բուն եղանակներուն հետ ամէն կապ խզած” ձեւով կ'երգուին, եւ ի տես տիրող ոչ-միատեսակ երգեցողութեան, այս գիրքով ցանկութիւն կը յայտնէ որ՝ “մեր եկեղեցիներէն ներս պսակի շարականներուն երգեցողութիւնը միաձեւ դառնայ այսուհետեւ”: Այսօր վարդապետին “ցանկութիւն”ը իրականութիւն դարձած է արդէն: Եւ ոչ միայն այսօր՝ տեսիլքէն քսանհինգ տարիներ ետք, այլ դեռ տասնամեակ մը առաջ այդպէս եղած էր արդէն: Եւ ոչ միայն Ս. Պսակի երգեցողութիւնը, այլ ընդհանրապէս եկեղեցական ամբողջ երգեցողութիւնը: Վերոյիշեալ գիրքին կը յաջորդեն *Ձայնագրեալ Շարական Հայաստանեայց Եկեղեցոյ, Ա. Մեծ Պահոց Կիրակիներ* (Անթիլիաս, 1981), *Բ. Աւագ Շարաք*, (Անթիլիաս, 1984), եւ *Գ. Աւագ Օրհնութիւններ*

*Յինանց Եւ Հասարակ Կիրակիներու* (Անթիլիաս, 1985) եւ՝ *Մեղեդիներ, Տաղեր Եւ Գանձեր Հայաստանեայց Եկեղեցոյ* (Անթիլիաս, 1990) հատորները: Ա. հատորի “Յառաջաբան”ին մէջ, Չարեհ Սրբազան եւ Օշական Վարդապետ (Բ. եւ Գ. հատորներուն՝ Ծայրագոյն Վարդապետ) “իր տեսակին մէջ առաջինը հանդիսացող առաջադրութիւն” կը նկատեն ծրագիրը որ կը նպատակադրէր՝ “յառաջիկայ տարիներու ընթացքին լոյս պիտի ընծայենք մեր եկեղեցոյ բոլոր շարականները՝ առանձին հատորներով, միւսերու բաժանումներով եւ յատուկ խնամքով պատրաստուած”։ Նպատակը յստակ էր՝ երոպական ձայնագրութեամբ տարածել, մատչելի դարձնել շարականները, կանոնաւորել եւ կորուստ-մոռացումէ փրկել զանոնք, յուսալով որ հատորները շարականներու երգեցողութեան միատեսակութիւն կը ստեղծեն ժամանակի ընթացքին: Ծարականներու ձայնագրութեան իբրեւ սկզբնաղբիւր ծառայած են Անթիլիասի մայրավանքին մէջ ձայնագրութեամբ պահուած կամ բերանացի երգող եղանակները, որոնք “սրբագրուած եւ բաղդատուած են” 1934ին Եղիա Տնտեսեանի հրատարակած *Շարական Զայնագրեալ* եւ 1875ին Նիկողայոս Թաշճեանի հրատարակած *Զայնագրեալ Շարական Հոգետր Երգոց* հատորներուն հետ: Կատարուած են նաեւ “փոքր փոփոխութիւններ”:

Հաւանաբար, հրատարակչական այս նախաձեռնութիւնը կու գար իբրեւ արդիւնք այն ընդունելութեան որ ունեցած էին *Երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցոյ* (Վասն Քառածայն Խառն Խմբի), (Անթիլիաս, 1974), եւ *Երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցոյ* (Վասն Քառածայն Արական Խմբի), (Անթիլիաս, 1974) գոյգ հատորները, որոնցմէ Ա.ը Չարեհ Վարդապետի կողմէ դաշնաւորեալ վերահրատարակութիւնն էր Մակար Եկմալեանի *Լայփցիկի* մէջ 1896ին հրատարակած հատորին, ուր ան կատարած էր “կարգ մը ամբողջացումներ”, եւ կամ փոխարինած կարգ մը հատուածներ՝ “իրենց տարբերակներով”, իսկ երկրորդը՝ Կոմիտաս Վարդապետի պատարագն էր՝ “Վերատեսեալ ի ձեռն Վարդան Սարգսեանի”: Վերոյիշեալ չորս հատորներու հրատարակման շրջանին, միջանկեալ, 1983ին, Չարեհ Սրբազան կը հրատարակէ *Կիրակնուտքի Երգեր Կանոնագրութիւնք Եւ Ալէլուք Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցոյ* հատորը (Նիկոսիա, 1983), ուր տեղ գտած միւսերը ինք հաւաքած, կազմած/մեքենագրած եւ լրացուցած է:

Յօրինողական բնոյթի իր ստեղծագործութիւններուն շարքին են՝ *Ալէլուիա* (Անթիլիաս, 1975), Նահապետ Ռուսինեանի նշանաւոր բանաստեղծութեան դաշնաւորումը՝ *Կիլիկիա (Խառն Խումբի Համար)* (Անթիլիաս, 1977), *Շարական Ապրիլեան Նահատակաց* (Անթիլիաս, 1990: Այս յօրինումը ընդառաջումն էր Հայկական Յեղասպանութեան 75ամեակին առթիւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցոյ նուիրապետական գերագոյն երկու գահակալներուն միացեալ հաղորդագրութեան, որով աշխատանքներ պիտի տարուէին սրբադասելու համար Եղեռնի նահատակները), *Հոգիի Երգեր, Ա. շարք, Հոգետր Խմբերգներ Քառածայն Խումբի Համար*, եւ տարբեր տարիներ

րու, մանուկներու համար իր յօրինած 15 երգերու փունջը՝ *Երգեցէք Միշտ Մանուկներ* (Անթիլիաս, 1995):

Սրբազանին վաստակը մեծ է նաեւ Հայ Եկեղեցոյ արարողական եւ ծիսական ժառանգութեանց հաւաքման, համադրման եւ հրատարակութեան աշխատանքին մէջ: Ան աշխարհաբար հրատարակած է շուրջ տասնեակ մը ծիսակարգի հատորներ, ինչպէս՝ *Կարգ Ժառանգաւորներու Չեռնադրութեան Ըստ Կարգաւորութեան Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցոյ* եւ *Կարգ Կիսասարկաւագներու Եւ Սարկաւագներու Չեռնադրութեան Ըստ Կարգաւորութեան Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցոյ* մեքենագիր գրքոյկները (Նիկոսիա, 1981), մինչ գրաբար եւ աշխարհաբար զուգադրութեամբ հրատարակած է՝ *Կանոն Չեռնադրութեան Եւ Օծման Կաթողիկոսի* (Անթիլիաս, 1995), *Կանոն Սուրբ Միտոնի Օրհնութեան* (Անթիլիաս, 1996, 2001), *Օրհնութեան Կարգ Եկեղեցոյ Որմանկարներու Եւ Պատկերներու Տէրունի Եւ Սրբոց* (Անթիլիաս, 1996), *Աղօթք Եւ Արարողութիւն Ս. Հոլիփսիմեան Կոյսերու Տօնին Առիթով* (Անթիլիաս, 1996), *Կանոն Չեռնադրութեան Եւ Օծման Եպիսկոպոսի* (Անթիլիաս, 1997), *Կանոն Չեռնադրութեան Զահանայի Եւ Օրհնութեան Վեղարի Ըստ Կարգաւորութեան Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցոյ* (Անթիլիաս, 2003) եւ *Կոչումն Եւ Օրհնութիւն Կրօնատրուեսաց* (Անթիլիաս, 2000) ծիսագիրքը:

Անոր վաստակը մեծ է Կաթողիկոսութեան քրիստոնէական դաստիարակութեան դերակատարումի կազմակերպման ու ծաւալման մէջ: Այս առնչութեամբ ան հրատարակած է *Պահեցողութիւնը՝ Յաղթանակ Մեղքի. Ժամանակավրէյ Բանե՞ր* (Անթիլիաս, 1979) եւ *Իմ Աղօթագիրքս* (Անթիլիաս, 1994, որ 1999ին ունեցած է իր 7րդ “բարեփոխում” վերահրատարակութիւնը) երկերը: Ան եղած է անյողողող՝ աղանդաւորականութեան դէմ, այս առնչութեամբ հրատարակելով՝ *Եհովայի Վկանե՞ր Թէ՛ Ստութեան Վկաներ* (Անթիլիաս, 1991), *Եհովայի Վկաներու Այլափոխումն Աստուածաշունչը* (Անթիլիաս, 1992), *Ամենասուրբ Երրորդութիւն. Պատասխան Եհովայի Վկաներուն* (Անթիլիաս, 1993), որոնք մաս կը կազմեն իր *Ճշմարտութիւնը Եհովայի Վկաներուն Մասին* անտիպ աշխատութեան: Ան կազմած է հրատարակած է Կաթողիկոսարանի 1972-1981 շրջանի *Գրպանի Օրացոյցները*, ինչպէս նաեւ 1972-2002ի *Յուշատետրերը*:

Հայ Եկեղեցոյ արարողութեանց ժողովրդականացումը, անոնց մատչելիութիւնը ժողովուրդին՝ մնայուն մտասեւեռումը կը թուին եղած ըլլալ հանգուցեալ Սրբազանին. արդարեւ, եկեղեցական նոթատետրերու տպագիր տարածմամբ, ծիսակարգերու համադրման եւ աշխարհաբար հրատարակման կողքին ան 1999ին կը հրատարակէ *Խորհրդատետր Սրբազան Պատարագի* գիրքը՝ գրաբար եւ աշխարհաբար զուգադրութեամբ: Նոյն ոճը կ’որդեգրէ ան *Ժամագիրք Արեւգայի Եւ Հսկումին* պարագային (Անթիլիաս, 2003):

Վերջին քսան տարիներուն, Ջաբեհ Սրբազան նուիրում էր մանաւանդ *Աստուածաշունչի* արդի արեւմտահայերէնի քարգմանութեան: *Աստուածաշունչի* սոյն քարգմանութեան սկիզբը հանդիսացաւ 1980 թուականը: Թարգ-

մանութեան յանձնախումբը կը բաղկանար Չարեհ Սրբազան Ազնաւորեան-Օշական Վարդապետ Չոլոյեան (այժմ Արքեպիսկոպոս)-Վերապատուելի Դոկտ. Մանուէլ Դինպաշեան եռեակէն: Սկիզբէն եւեթ որոշուած էր թարգմանել *Հին եւ Նոր Կտակարանները*, սկսելով *Նոր Կտակարանէն: Նոր Կտակարանը* աշխարհաբար թարգմանութիւնը աւարտեցաւ եւ աշխարհաբար այս թարգմանութեամբ *Աստուածաշունչը* առաջին անգամ հրատարակուեցաւ 1993ին: Նոյնը տարբեր կազմով տպուեցաւ 1996ին եւ 2002ին: Նոր Կտակարանը ամբողջութեամբ վերածուեցաւ արեւելահայերէնի, հսկողութեամբը Չարեհ եւ Օշական արքեպիսկոպոսներուն եւ վրածումովը Դաւիթ Կիւրճիմեանի, եւ հրատարակուեցաւ քանի մը անգամ, Հայաստանի մէջ:

*Նոր Կտակարանը* աւարտելէն ետք, նոյն տարին իսկ, թարգմանիչները անցան *Հին Կտակարանը* թարգմանութեան: Ըստ ծրագրի, Հնգամատեանն ու Պատմական գիրքերը պիտի թարգմանէր Օշական Սրբազան, Մարգարէութիւններն ու բանաստեղծական գիրքերը՝ Չարեհ Սրբազան, մինչ Վերապատուելի Դինպաշեան նիւթերը պիտի բաղդատէր Եբրայերէն բնագրին:

*Հին Կտակարանէն* թարգմանուած առաջին գիրքը *Սաղմոսացն* էր, որ լոյս տեսաւ 2002ին: Ըստ ծրագրի, *Առակաց* գիրքը հրատարակութեան պիտի տրուէր 2003ի ամառը, սակայն Չարեհ Սրբազանի վաղաժամ մահը չիրականացուց ծրագիրը: Ներկայիս, գրեթէ վերջնական վիճակի մէջ են *Առակաց, Ժողովողի* գիրքերը եւ Հնգամատեանը:

Չարեհ Սրբազան գեղազէտ թարգմանիչ մըն էր: Ան թարգմանութեան ամէն մէկ բառին վրայ երկար կը մտածէր: Առաջարկ մը կ'ընդունէր միայն եթէ համոզուէր: Երբ հարցում ուղղուէր իր թարգմանութեան մասին, իր կատարած վերլուծումները մէջտեղ կը դնէր եւ կը բացատրէր թէ ինչու այդպէս թարգմանած է: Դրամ, ժամանակ եւ համազօր իր բառարանին մէջ գոյութիւն չունէին, կարեւորը թարգմանութեան ճիշդ եւ լաւ ըլլալն էր:

Ան աստուածատուր կարողութիւնը ունէր ճիշդ բառը գտնելու եւ զայն իր տեղը շիտակ կերպով գործածելու: Շատ դիւրութեամբ կրնար մէկ բնագրային բառը ամէն տեղ միեւնոյն հոմանիշով յարատեւ կերպով թարգմանել. սակայն ան գիտէր որ ամէն բառ իր մէջ ունի զանազան իմաստային բաղկացուցիչներ (components of meaning), եւ բառը իր իմաստը կը ստանար, ոչ թէ բառարանին մէջ նշուած իմաստներէն՝ այլ նախադասութեան մէջ իր ունեցած կապակցութենէն (context):

Չարեհ Սրբազան բառին բովանդակ առումով Աստուծոյ ծառան էր: Քրիստոսի պատգամները իր կեանքն էին, բարութեամբ, համեստութեամբ, քաղցրութեամբ եւ սիրով լեցուն: Իսկ իր ինքնութիւնը՝ սրբութիւնն էր: Նւիրուած եկեղեցիին եւ ազգին՝ իր լաւագոյնը տալու միշտ պատրաստ էր: Ունէր համոզումներ եւ սկզբունքներ, եւ հեշտ բան չէր զինք տարհանուել:

Հոգեւոյս Չարեհ Ս. Արք. Ազնաւորեան վախճանեցաւ 30 Ապրիլ 2004ին, Անթիլիասի մայրավանքին մէջ:

ՎԵՐ. ՍԱՆՈՒԷԼ ԴԻՆՊԱՇԵԱՆ  
ԱՆԴՐԱՆԻԿ ՏԱԳԷՍԵԱՆ

## ՍԱՆԴՐՕ ԲԷՀԲՈՒԴԵԱՆ (1934 - 2004)

Պատմաբան եւ արխիւագէտ Սանդրօ Արտաշէսի Բէհրուղեան ծնած է Ատրպէյճանի կազմին մէջ գտնուող, այդ ժամանակ հայահոծ Նուխի (ներկայիս՝ Շաքի) քաղաքը, 18 Հոկտեմբեր 1934ին:

Բէհրուղեան իր նախնական ու միջնակարգ կրթութիւնը ստացած է ծննդավայրին մէջ: 1953ին ընդունուած է Ս. Էջմիածնի Հոգեւոր Ծննարանը, զոր գերազանց վկայականով ւարտուած է 1959ին, այդ միջոցին՝ 1957ին ձեռնադրուելով արագ սարկաւագ: Աւելի ուշ՝ 1968ին Բէհրուղեան ւարտուած է Երեւանի Պետական Համալսարանի Բանասիրական Ֆակուլտետի հեռակայ բաժանմունքը:

Բէհրուղեանի աշխատանքային կենսագրութիւնը սերտօրէն առնչուած է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հետ, սկսելով որպէս *Էջմիածին* պաշտօնաթերթի քարտուղար եւ Հոգեւոր Ծննարանի գրադարանի վարիչ: Յետագային, ան երկար տարիներ ղեկավարած է Հոգեւոր Ծննարանի շրջանաւարտներու արարտաճառեր, իսկ 1990էն ետք Հայաստանեայց Եկեղեցոյ պատմութիւն դասաւանդած է Սեւանի նորաբաց Վազգէնեան Հոգեւոր Դպրանոցին մէջ: 29 Հոկտեմբեր 2002ին, Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Բէհրուղեանը պարգևատրուած է «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատուոյ շքանշանով:

Բեղուն եղած է նաեւ Բէհրուղեանի գործունէութիւնը Հայաստանի պետական հիմնարկութիւններէն ներս: Սկիզբը աշխատած է որպէս «Լոյս» չրատարակչութեան խմբագիր: 1960ին աշխատանքի անցած է Հայաստանի արխիւային համակարգէն ներս, նախ՝ որպէս գիտաշխատող, իսկ այնուհետեւ՝ բաժնի վարիչ: 1973ին նշանակուած է նորաստեղծ Հայ Պարբերական Մամուլի Պետական Արխիւի (1986էն՝ Գրականութեան, Արուեստի Եւ Մամուլի Փաստաթղթերի Պետական Կենտրոնական Արխիւ) տնօրէն, եւ այդ պաշտօնը վարած է մինչեւ մահը:

Բէհրուղեան 1957էն սկսեալ Հայաստանեայց Եկեղեցոյ պատմութեան եւ վերջինիս ականաւոր ղեմքերուն մասին բազմաթիւ յօդուածներ հրատարակած է *Էջմիածին* պաշտօնաթերթին մէջ: Հայաստանի եւ Սփիւռքի պարբերականներուն մէջ տպագրուած Բէհրուղեանի գիտահետազօտական, հրապարակախօսական, բանասիրական եւ արխիւագիտական ուսումնասիրութիւններն ու յօդուածները 100է աւելի են: Ունի նաեւ առանձին հրատարակուած արխիւագիտական ու մատենագիտական հատորներ:

Այսուհանդերձ, արդի հայագիտութեան բնագաւառէն ներս Բէհրուղեանի կարեւորագոյն ներդրումը *Վաւերագրեր Հայ Եկեղեցոյ Պատմութեան* հատորաշարքն է: Բէհրուղեան 1994ին *Վաւերագրեր Հայ Եկեղեցոյ Պատմութեան (1921-1938 թթ.)* խորագրով անդրանիկ ժողովածու մը հրատարակեց Երեւանի մէջ, ուր հաւաքուած էին Հայաստանի մէջ խորհրդային իշխանութեան առաջին տարիներուն եւ ստալինեան վարչակարգի կողմէ Հայաստանեայց Եկեղեցոյ դէմ սանձագերծուած հալածանքները փաստագրող սկզբնաղբիւրներ:

Յետագային, այս ծրագիրը ընդլայնեցաւ եւ նոյնանուն ընդհանուր խորագրի տակ Բէիբուդեանի կենդանութեան օրօք լոյս տեսան ինն այլ ժողովածուներ՝ *Խորեն Ա Մուրադբէկեան Կաթողիկոս Ամենայն Հայոց (Հոգեւոր Գործունէութիւնը 1901-1938 թթ.)* (1996), *Արտակ Եպիսկոպոս Սմբատեանց (Տաւշեցի). Հոգեւոր, Գրական, Պատմա-Բանասիրական Գործունէութիւնը Եւ Գնդակահարութիւնը 1876-1937 թթ.* (1997), *Տ. Տ. Սահակ Բ Խապայեան Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ 1891-1940 թթ.* (1997), *Մայր Աթոռ Ս. Էջմիածինը Առաջին Հանրապետութեան Տարիներին (1918-1920 թթ.)* (1999), *Գէորգ Զ Չորէքչեան Կաթողիկոս Ամենայն Հայոց (1938-1955 թթ.)* (1999), *Խրիսեան Հայրիկը Եւ Յարական Բռնապետութիւնը (1903-1907 թթ.)* (2000), *Մատթոս Բ Իզմիրլեան Կաթողիկոս Ամենայն Հայոց (1908-1910 թթ.)* (2001), *Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի Թեմը (1813-1933 թթ.)* (2001) եւ *Ներսէս Արքեպիսկոպոս Վարժապետեան Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք (1837-1884 թթ.)* (2002) խորագիրներով: Այս շարքի ԺԱ. հատորը՝ *Գէորգ Դ Կոստանդնուպոլսեցի Քերեստեճեան Կաթողիկոս Ամենայն Հայոց (1866-1882). Փաստաթղթերի Եւ Նիւթերի Ժողովածու* խորագրով, լոյս տեսաւ յետմահու՝ 2004ին: Այս վերջին հատորին մէջ, շարքի խմբագիրը՝ Արշակ Մադոյեան կը տեղեկացնէ թէ նոյնատիպ երեք հատորներ եւս հրատարակութեան փուլին մէջ են՝ Գէորգ Ե. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մաղաքիա Արքեպիսկոպոս Օրմանեանի եւ Տիրան Արքեպիսկոպոս Ներսայեանի մասին վաւերագրերով:

Հակառակ այս շարքի հրատարակութեան ընթացքին նկատելի որոշ փութկոտութեան, որու հետեւանքով որոշ վաւերագրեր տեղադրուած են սխալ կամ տպագրուած են աւելի քան մէկ անգամ, կան անճիշդ վերծանումներ, անբաւարար են ծանօթագրութիւններն ու ցանկերը, անուրանալի է, որ հրատարակուած ու տակաւին հրատարակուելիք ժողովածուները մեծապէս կը հեշտացնեն աշխատանքը ԺԹ. դարու երկյորդ եւ Ի. դարու առաջին կիսու պատմութեամբ հետաքրքրուած այն հայագէտներուն, որոնք ի վիճակի չեն իրաքանչիւր առիթով Երեւանի արխիւները այցելելու՝ որեւէ փաստաթուղթ ստուգելու համար: Այդ իմաստով կարելի է միայն շնորհակալ ըլլալ շարքի հրատարակութեան նիւթական կողմը ապահոված հովանաւորներուն՝ հոգեւոր Սեսրոպ Արք. Աշճեանին ու վերջինիս բարեկամներուն, Արցախի թեմի առաջնորդարանին, Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի Հայաստանեան Գրասենեակին ու Գալուստ Կիլիպէնկեան Հիմնարկին:

Բէիբուդեան մահացած է 5 Յունիս 2004ին:

ԱՐԱ ՍԱՆՃԵԱՆ

## ԲԱՐԿԷՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ (1912–2004)

Պատմաբան, հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր եւ 1974ից Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս Բարկեն Նիկոլայի Առաքելեանը ծնունդ է 1912ին, Արմաիրի Մրգաշատ գիւղում:

1938ին աւարտել է Երեւանի Պետական Համալսարանի Պատմութեան Բաժինը, 1940ին՝ ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Հայկական Մասնաճիւղի (Արմֆան) Պատմութեան Ինստիտուտի ասպիրանտուրան: 1941ին պաշտպանել է հայ միջնադարեան պատկերաքանդակներին նուիրուած թեկնածուական ատենախօսութիւն: 1942ին գորակոչուել է բանակ եւ մինչեւ 1945ը մասնակցել է Բ. Աշխարհամարտի ընթացքում մղուած մարտերին: Զօրացրուելուց յետոյ վերադառնալով Երեւան՝ զբաղուել է Հայաստանի պատմութեան եւ հնագիտութեան, միջնադարեան քաղաքների եւ արհեստների, հայ հին մշակոյթի եւ արուեստի գիտական ուսումնասիրութեամբ: 1949ից վարել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Պատմութեան Ինստիտուտի Հնագիտութեան եւ Վիճագրութեան Բաժինը:

Առաքելեանը երկար տարիներ ղեկավարել է Գառնիի, Արմաիրի, հին Արտաշատի հնագիտական պեղումների աշխատանքները: Նա գիտութեան տաղանդաւոր կազմակերպիչ էր: Նրա այդ յատկանիշը յատկապէս վառ դրսեւորուեց 1959ից սկսեալ, երբ ստանձնեց Հայաստանի Գիտությունների Ակադեմիայում իր իսկ հիմնադրուած Հնագիտութեան եւ Ազգագրութեան Ինստիտուտի տնօրէնի պաշտօնը: Նրա ջանքերով այդ Ինստիտուտը վերածուեց գիտական հեղինակաւոր կենտրոնի՝ ձեռք բերելով նաեւ միջազգային ճանաչում: 1957ին նրան շնորհուել է պրոֆեսորի կոչում:

1964ին Առաքելեանը պաշտպանել է ատենախօսութիւն՝ «Քաղաքները եւ Արհեստները Հայաստանում IX-XIII Դարերում» թեմայով եւ արժանացել պատմական գիտությունների դոկտորի աստիճանի:

1982–1990 Բարկեն Առաքելեանը ղեկավարել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Պատմութեան եւ Տնտեսագիտութեան Բաժանմունքի աշխատանքները՝ լիուլի դրսեւորելով գիտութեան հմուտ կազմակերպիչի իր կարողութիւնները:

Հեղինակել է աւելի քան 120 գիտական աշխատութիւն: Նրա պատմագիտական մենագրութիւններից յատկապէս նշելի է *Քաղաքները եւ Արհեստները Հայաստանում IX-XIII Դարերում* աշխատութիւնը (հատոր 1-2, Երեւան, 1958, 1964), որտեղ սկզբնաղբիւրների լայն յենքի վրայ ներկայացրել է հին Հայաստանի քաղաքների եւ արհեստների զարգացման օրինաչափութիւնները: Առանձին գրքերով լոյս է ընծայել նաեւ *Միգրացիոն Տեսութիւնը եւ Հայ Ժողովրդի Առաջացման Հարցերը* (1948), *Հայկական Պատկերաքանդակները IV-VII Դարերում* (1949), *Գառնի, 1949–1956 թթ. Պեղումների Արդիւնքները Միջին Դարեր* (1962, համահեղինակ՝ Գրիգոր Կարախանեան), *Հին Արտաշատ* (1975), *Ակնարկներ Հին Հայաստանի Արուեստի Պատմութեան*

մ.թ.ա. VI դ.–մ.թ. III դ., (1976), *Ուրարտու-Հայաստան* (1988, համահեղինակներ՝ Գեորգ Ջահուկեան, Գագիկ Սարգսեան) աշխատութիւնները: Մասնակցել է *Հայ Ժողովրդի Պատմութիւն* ակադեմիական ութհատորեակի հրատարակութեան ստեղծմանը, եղել միջնակարգ դպրոցի 7-8րդ դասարանների *Հայ Ժողովրդի Պատմութիւն* դասագրքի հեղինակներից:

Առաքելեանն աճեցրել է հնագէտ-պատմաբանների բազմաթիւ կադրեր: Նա երկար տարիներ գլխաւորել է Հայաստանի Գիտութիւնների Ակադեմիայի Մշակոյթի Եւ Յուշարձանների Պահպանութեան Գիտամեթոդական Խորհուրդը: Մինչեւ իր մահը նա մնացել է Հնագիտութեան Եւ Ազգագրութեան Ինստիտուտի պատուաւոր տնօրէն եւ մի քանի գիտական խորհուրդների անդամ: Առաքելեանը արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի:

Բարկէն Առաքելեանն իր մահկանացուն կնքեց 2004 թուականի Օգոստոսի 16ին:

ՎՐԷԺ ՎԱՐԴԱՆԵԱՆ

### ԿԱՍՍԱՐ ԳՐԻԳՈՐԵԱՆ (1910–2004)

Գրականագէտ, բանասիրական գիտութիւնների դոկտոր, ուսուցչապետ Կասար Գրիգորեանը (Տէր-Գրիգորեան) ծնուել է 1911ի Ապրիլի 14ին, Ջաւախքի Գանձա (այժմ՝ Վրաստանի Նինոծմինդայի շրջանում) գիւղում: Վահան Տէրեանի Ներսէս եղբոր որդին էր: Ողջ կեանքում Կասար Գրիգորեանի յիշողութեան մէջ վառ է մնացել բանաստեղծ Խորեղբոր կերպարը, որին տեսել է մէկ անգամ, նրա՝ հայրենի գիւղ կատարած վերջին այցի ժամանակ:

1927ին աւարտել է Թիֆլիսի 86րդ հայկական դպրոցը: 1927-1928ին աշխատել է Վրաստանի Ծալկայի շրջանի Ղուշի գիւղում որպէս դպրոցի վարիչ, 1929-1930ին հասարակագիտութիւն է դասաւանդել Թիֆլիսի հայկական դպրոցներում: 1929-1940 աշխատակցել է *Պրոլետար, Գրական Թերթ*, Թիֆլիսի ռուսերէն *Մոլոդոյ Լենինէց* (Երիտասարդ Լենինեան) եւ Երեւանի *Կոմունիստ* ռուսերէն թերթերին (Գ. Կասար ծածկանումը): 1929-1931ին եղել է Վրաստանի Պրոլետարական Գրողների Ընկերակցութեան անդամ, Հայ Երիտասարդ Գրողների Բաժնի պատասխանատու քարտուղար, Վրաստանի Շարժանկարի Արդիւնաբերութեան Գեղարուեստական-Քաղաքական Խորհրդի անդամ: 1931ին ուսանել է Երեւանի Մանկավարժական Ինստիտուտում, այնուհետեւ ուսումը շարունակել Լենինգրադում (այժմ՝ Պետերբուրգ): 1935-1939 որպէս կրտսեր գիտաշխատող աշխատել է ԽՍՀՄ Գիտութիւնների Ակադեմիայի Ռուս Գրականութեան Հաստատութիւնում (Լենինգրադի Պուշկինեան տուն), 1939-1941ին եղել է նոյն հաստատութեան աւագ գիտաշխատող: 1939ին պաշտպանել է գիտական թեզ՝ «Մ. Ե. Սալտիկով-Շչեդրինի Գրական Հայեացքները» թեմայով եւ արժանացել բանասիրութեան թեկնա-

ծուի աստիճանի, իսկ 1955ին՝ բանասիրական գիտությունների դոկտորի աստիճանի՝ «Ռուս-Հայկական Գրական Եւ Մշակութային Փոխյարաբերությունների Պատմությունից (10րդ դ.-20րդ դ. Սկիզբ)» ատենախօսության համար: 1941-1946 ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Բ. Աշխարհամարտին: 1946-1965 եղել է ԽՍՀՄ ԳԱ Ռուս Գրականության Հաստատության առաջ գիտաշխատող, 1966-1970՝ նոյն հաստատության փոխտնօրէն, 1971-1980ին՝ առաջ գիտաշխատող: 1980ին նշանակուել է Պուշկինեան Տան ձեռագրերի վարիչ:

Ռուսերէն լոյս են տեսել Կամսար Գրիգորեանի *Յովհաննէս Թումանեան* (Լենինգրադ, 1950, 1953, Երեւան, 1969), *Աւետիք Իսահակեան. Ստեղծագործութեան Ակնարկ* (Մոսկուա, 1954), *Աւետիք Իսահակեանի Ստեղծագործական Ուղին* (Մոսկուա, 1963, Երեւան, 1975), *Վահան Տէրեան. Կեանքի Եւ Ստեղծագործութեան Ակնարկ* (Մոսկուա, 1957, Լենինգրադ, 1985), *Վ. Եա. Բրիստովը Եւ Հայ Պոեզիան* (Մոսկուա, 1962), *Հայաստանը Ռուս Գրականութեան Եւ Գեղանկարչութեան Մէջ. 18րդ դ.-19րդ դ. Առաջին Կէս* (Երեւան, 1962), *Մ. Ե. Սալտիկով-Շչեդրինի Պարոնայք Գոյովներ վէպը* (Լենինգրադ, 1962), *Լերմոնտովը Եւ Վիպապաշտությունը* (Լենինգրադ, 1964), *Միքայէլ Նալբանդեան* (Լենինգրադ, 1966), *Ռուս-Հայկական Գրական Եւ Մշակութային Փոխյարաբերությունների Պատմությունից (10րդ դ.-20րդ դ. Սկիզբ)* (Երեւան, 1974), *Լերմոնտովը Եւ Նրա Մեր Ժամանակի Հերոսը Վէպը* (Լենինգրադ, 1975) գրքերը: Տպագրութեան է պատրաստել Թումանեանի, Իսահակեանի, Տէրեանի եւ Ալեքսանդր Շատուրեանի երկերի ռուսերէն հրատարակությունները, կազմել *Ասա Ինձ, Հօր Արաքս* հայ բանաստեղծութեան ռուսերէն ժողովածուն դպրոցականների համար (Լենինգրադ, 1984): Նա *Հայ Գրականությունը Ռուսերէն Թարգմանություններում (1786-1917)* ռուսերէն մատենագիտութեան (Երեւան, 1969) կազմողը եւ նախաբանի հեղինակն էր: Պատրաստել է Պետերբուրգում ապրած հայ հասարակական-քաղաքական գործիչ Յարութիւն Արարատեանի (1774-1831)՝ 1831ին լոյս տեսած ինքնակենսագրութեան ռուսերէն թարգմանութեան նոր հրատարակությունը (*Արտեմի Արարատսկու Կեանքը (Ինքնակենսագրական Վէպ)*, Լենինգրադ, 1980):

Երեւանում հայերէն լոյս են տեսել Գրիգորեանի *Եան Ռայնիսը Հայ Ժողովրդի Եւ Հայ Գրականութեան Մասին* (1954), *Վահան Տէրեան (Կեանքն Ու Գործունէությունը)* (1956), *Վալերի Բրիստովը Եւ Հայ Պոեզիան* (1959), *Սալտիկով-Շչեդրին* (1960), *Եան Ռայնիս* (1965) եւ *Վահան Տէրեան* (1983) գրքերը:

Կամսար Գրիգորեանը տարիների ջերմ բարեկամութեամբ կապուած է եղել Աւետիք Իսահակեանի, Հրաչեայ Աճառեանի, ռուս բանաստեղծուի Աննա Ախմատովայի հետ, նամակագրություն ունեցել նրանց հետ: Մասնակցել է Համեմատական Գրականագիտութեան Միջազգային Ընկերակցութեան Տրդ (Բեկգրադ, 1966) եւ ճրդ (Բորդո, 1970) գիտաժողովներին: Պարգևատրուել է «Ժողովուրդների Բարեկամութեան» (1981) եւ «Կարմիր Աստղ» շքանշաններով:

Կամսար Գրիգորեանը վախճանուեց 2004ի ամռանը, Սանկտ-Պետերբուրգում:

ԱՐՇՈՒԻ ԲԱԽՉԻՆՆԵԱՆ

Տ. ՎԱՐԴԱՆ Ս. ԱՐՔ. ՏԵՄԻՐՃԵԱՆ  
(1939 - 2004)



Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբան, բանասէր Գերշ. Տ. Վարդան (աազանի անունով՝ Յովսէփ) Ս. Արք. Տեմիրճեան ծնած է Պէյրուք, 20 Ապրիլ 1939ին:

Տեմիրճեան իր նախնական կրթութիւնը ստացած է ծննդավայրի Էշրեֆիէ թաղամասի Եփրեմեան Ազգային Վարժարանին մէջ՝ 1946-52ին, իսկ 1952-57 ուսանած է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Դպրեվանքէն ներս: 1958-61 հետեւած է Պէյրուքի Յիսուսեան Հայրերու Սէն Ժոզէֆ Համալսարանի աստուածաբանութեան եւ իմաստասիրութեան դասընթացներուն:

Տեմիրճեան 4 Նոյեմբեր 1956ին ձեռնադրուած է սարկաւազ, 2 Յունիս 1957ին՝ արեղայ: 18 Հոկտեմբեր 1959ին ստացած է վարդապետական աստիճան՝ ներկայացնել էտք «Յուցակ Չեռագրաց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան» խորագրով աւարտաճառ: 13 Յունիս 1965ին ստացած է ծայրագոյն վարդապետի աստիճան, իսկ 30 Հոկտեմբեր 1977ին ձեռնադրուած է օծուած է եպիսկոպոս: 26 Մարտ 1995ին, Մեծի Տանն Կիլիկիոյ Գարեգին Բ. կաթողիկոսը անոր շնորհած է արքութեան պատիւ եւ տիտղոս:

Անթիլիասի մայրավանքէն ներս՝ կուսակրօնութիւնն ընդունել էտք, Տեմիրճեան մինչեւ 1963 յաջորդաբար եղած է տպարանի ու գրատան տեսուչ, ինչպէս նաեւ 1961-63ին՝ Հայաստանեայց Եկեղեցոյ Կիրակնօրեայ դպրոցներու վարիչ-տնօրէն՝ այդ ընթացքին՝ 1961ին հիմնելով *Դրագարկ* պաշտօնաթերթը: Միաժամանակ ան զբաղած է ուսուցչութեամբ: 1963-69 Տեմիրճեան եղած է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ: Իր օրով կատարուած է բացումը Թարիզի Սահակեան Օրիորդաց Միջնակարգ Վարժարանին ու Մելիք-Թանգեան Թանգարանին, կառուցում են այլ ազգապատկան շինութիւններ: Թարիզի մէջ 1964-67 խմբագրած է Եկեղեցասէր Կանանց Միութեան *Դրագարկ* պարբերաթերթը:

1969-71 Տեմիրճեան վարած է Յունաստանի հայոց թեմի առաջնորդական փոխանորդի պաշտօնը: 1972ին վերադարձած է Անթիլիաս, ուր մինչեւ վախճանումը ստանձնած է վանական զանազան պաշտօններ: Որպէս հիւրընկալ եպիսկոպոս, երկար տարիներ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը ներկայացուցած է լիբանանեան մակարդակի վրայ տեղի ունեցող պետական,

դիւանագիտական, քաղաքական, համայնքային ու կրօնական այլազան ձեռնարկներու եւ հանդիսութիւններու ընթացքին: 1972-80 մաս կազմած է կաթողիկոսութեան Հասկ պաշտօնաթերթի խմբագրութեան: 1982ին խմբագրած է ազգային, եկեղեցագիտական, պատմաբանաստիճական ու վիճակագրական ուսումնասիրութիւններ ընդգրկող *Լամբրոն* տարեգիրքի առաջին հատորը: 1982-84 խմբագիրն էր *Նոր Այնթապ* պարբերաթերթին, իսկ 1997էն մինչեւ մահը կը վարէր Անթիլիասի մայրավանքի մատենադարանապետի պաշտօնը:

Տէմիրճեան հեղինակած կամ խմբագրած է շարք մը պատմա-բանասիրական երկեր: Անոնցմէ երկուքը անմիջական արգասիքն են Անթիլիասի կաթողիկոսարանին մէջ հանգրուանած հայերէն գրչագրերը ցուցակագրելու աշխատանքին, զոր՝ Չարեհ Ա. կաթողիկոսի քելադրութեամբ, ան ձեռնարկած էր 1957ին: Առաջինը կը կրէ *Օրագիր Անդրէաս Եւ Թադէոս Արքեպիսկոպոսաց Եւ Պատմութիւն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Դպրեվանոց 1930-1960* (Պէյրութ, 1960) խորագիրը եւ առաջին բաժնով կ'ընդգրկէ Գաղատիոյ մէջ ԺԸ.-ԺԹ. դարերուն պաշտօնավարած երկու առաջնորդներու կողմէ գրի առնուած եւ մինչ այդ անտիպ մնացած սկզբնաղբիւր մը: Գիրքին երկրորդ մասը Անթիլիասի Դպրեվանքին նուիրուած անջատ երկասիրութիւն մըն է: Երկրորդ հատորը նույնպէս հիմնուած է Անթիլիաս հանգրուանած գրչագրերու ընդգրկած անտիպ բնագրերու վրայ եւ խորագրուած է *Տաղասաց Մարտիրոս Արքեպիսկոպոս Ուռծամանեցի. Կեանքն Ու Գործունէութիւնը* (Անթիլիաս, 1974):

Թարիզի մէջ առաջնորդութեան տարիներուն Տէմիրճեան ձեռնարկած է *Դիւան Ատրպատականի Հայոց Պատմութեան* շարքի խմբագրման: Առաջին հատորը լոյս տեսած է Թարիզի մէջ, 1966ին (այս հատորի երկրորդ հրատարակութիւնը՝ յատկեալ նիւթերով, Պէյրութ, 1980ին), իսկ երկրորդէն չորրորդ հատորները՝ Լիբանան, 1974-77ին: Երրորդ հատորը՝ *Յուցակ Չեռագրաց Թարիզի Մելիք-Թանգեան Ազգային-Եկեղեցական Գրադարանի* (Անթիլիաս, 1977), կ'ընդգրկէ 16 հին ու նորագիտ ձեռագրերու նկարագրութիւն, իսկ չորրորդ հատորի խորագիրն է *Քարտէսներ Հայաստանի Եւ Իրանի. Տեղեկութիւններ Ատրպատականի Մասին. Յօդուածներ* (Պէյրութ, 1977): Տէմիրճեանի գործունէութեան քարիզեան շրջանի արգասիք է նաեւ *Յուշամատենան Ներսէս Մելիք Թանգեան Արքեպիսկոպոսի* (Թեհրան, 1968) հատորը:

Փաստական հարուստ նիւթ կը պարունակէ նաեւ Տէմիրճեանի *Գաւազանագիրը Լիբանանի Եւ Սուրիոյ Հայոց Թեմերու Առաջնորդութեանց* աշխատութիւնը, որու առաջին հատորը լոյս տեսաւ Անթիլիաս, 1980ին: Ան կ'ընդգրկէ Լիբանանի եւ Հալէպի թեմերը, ներառեալ՝ Եգիպտոսի շրջանը: Սոյն հատորին մէջ չէ ներգրատուած Դամասկոսի թեմը, իսկ յետագային երկրորդ հատոր մը լոյս չտեսաւ: Տէմիրճեանի բանասիրական կարեւոր աշխատութիւններէն վերջինը՝ իր խմբագրած *Մեծի Տանն Կիլիկիոյ Ս. Աթոռի Երան. Տ. Բարզէն Աթոռակից Կաթողիկոս Կիլիկիոյ Մասին (1868-1936) Անտիպ Նամակները, Ուղղուած Վիեննական Մխիթարեան Հայրերուն (1895-1936)* հատորն է, որ լոյս տեսաւ Անթիլիաս, 1996ին:

Տեմիրճեանի գրական ժառանգութեան մաս կը կազմեն նաեւ *Ս. Վարդան Այսով* (Պէյրութ, 1967), *Պատմագիրք Պօղոս եւ Մարի Նաճարեաններու* (Պէյրութ, 1974), *Ծաղկեփունջ Քարոզներու եւ Ուսումնասիրութիւններու* (Պէյրութ, 1981), ինչպէս նաեւ *Դիմաստուերներ. Ազգային Եկեղեցական Կերպարներ* (Պէյրութ, 1983) հատորները:

Առանձին հատորներով լոյս տեսած վերոյիշեալ երկասիրութիւններուն կարեւոր մասի նախնական տարբերակները, ինչպէս նաեւ Տեմիրճեանի այլ մանր բանասիրական պրպտումները լոյս տեսած են *Հասկի մէջ: Սրբագանը այլազան յօդուածներով եւ ուսումնասիրութիւններով աշխատակցած է նաեւ սփիւռքահայ շարք մը այլ պարբերականներու՝ Ազդակ, Այգ, Արարատ, Սփիւռք, Նայիրի, Դրագարկ, Գլածոր, Նոր Այնթապ* (բոլորն ալ՝ Պէյրութ), *Ալիք* (Թեհրան), *Արեւելք* (Հալէպ), *Յուսաբեր* (Գահիրէ), *Ազատ Օր* (Աթէնք), *Յառաջ* (Փարիզ), *Հայրենիք* (Պոսթոն), եւն.:

Տեմիրճեան պատրաստած է Բարգէն Կաթողիկոս Կիլիկեանի *Յուցակ Ձեռագրաց Դալարփոյ Ազգային Մատենադարանի* (Անթիլիաս, 1961), Բիւզանդ Եղիայեանի *Ժամանակակից Պատմութիւն Կաթողիկոսութեան Հայոց Կիլիկիոյ, 1914-1972* (Անթիլիաս, 1975) եւ Մեսրոպ Արք. Աշեանի *Դիւան Մեսրոպ Դ. Թաղիաղեան* (Նոր Զուղա, 1979) հատորներուն մէջ ընդգրկուած ցուցակները: Միաժամանակ, ան խմբագրած ու հրատարակած է ֆրանսահայ գրագէտ Կարօ Մխիթարի (Մարտիրոս Խ. Թաշճեան) *Վշտամատեան* (Պէյրութ, 1980) եւ *Անարատ Սիրոյ Վախճանը* (Պէյրութ, 1988), Մարիա Մուշտակունի-Զէյթեանի *Կրօնաշունչ Խօսքերը*, քերթուածներ եւ Աբրահամ Խօճա Լեւոնեանի հոգեւոր մտածումները (Պէյրութ, 1981), Եղիա Տէր-Եղիազարեանի (Աղզարեց) *Մեռած Արտի մը Յարութիւնը* (Պէյրութ, 1991), *Կտակ* (Բ. հրատարակութիւն, Պէյրութ, 1992) եւ *Ուխտին Ողջակէզը Կամ Կոյս Մնացած Կիւնը* (Պէյրութ, 1993) գեղարուեստական երկերը, Վաղարշակ Սիւնիի (Գեորգեան) *Հայրենի Յուշեր Տօտիկ Անցեալից* (Պէյրութ, 1988) եւ Շահէ Արքեպիսկոպոս Գասպարեանի *Ուսումնասիրութիւններ եւ Յօդուածներ* (Անթիլիաս, 1989) հատորները:

Վախճանած է Անթիլիաս, 9 Սեպտեմբեր 2004ին:

ԱՐԱ ՍԱՆՃԵԱՆ

## ԼԵՒՈՆ ՄԻՐԻՉԱՆԵԱՆ (1933–2004)

Բանաստեղծ, բանասէր, քարգմանիչ, մշակութային գործիչ Լեւոն Վարդանի Միրիչանեանը ծնունել է 1933ի Յունուարի 22ին, Երեւանում:

1950ին աւարտել է Խաչատուր Աբովեանի անուան միջնակարգ դպրոցը: 1950-1959 աշխատել է *Պիոներ Կանչ*, *Գրական Թերթ* եւ *Երեւան* պարբերականներում: 1955ին աւարտել է Երեւանի Համալսարանի Բանասիրական

Ֆակուլտետի Հայոց Լեզուի եւ Գրականութեան Բաժինը: 1959-1962 սովորել է Գիտութիւնների Ակադեմիայի Մանուկ Աբեղեանի անուան Գրականութեան Ինստիտուտի ասպիրանտուրայում՝ Բնագրագիտութեան Բաժնում, 1962-1967 եղել նոյն ինստիտուտի գիտական քարտուղարը, 1967-1975ին՝ *Հայաստան* Հրատարակչութեան գեղարուեստական գրականութեան խմբագրութեան վարիչը: 1975ից եղել է Հայաստանի Գրքասերների Ընկերութիւն հասարակական կազմակերպութեան (1989ից կոչուել է «Հայ Դպրութիւն») նախագահի առաջին տեղակալը, 1989ից՝ նախագահը: Եղել է *Բնօրրան* եւ «Հայ Դպրութեան» պաշտօնահանդէս *Արեւագալ* հանդէսների գլխաւոր խմբագիրը:

Միրիջանեանը նախեսառաջ յայտնի է որպէս բանաստեղծ, թէւ գրել է նաեւ վիպակներ, պատմուածքներ, թատերախաղեր: Առանձին գրքերով Երեւանում հրատարակել է *Այգեստաններ* (1958), *Հեռու-Հեռուներից* (1959), *Նա Զայլում Է Մեզ Հետ* (1962), *Ծովի Կարօտ* (1965, ռուսերէն թարգմանութիւնը՝ Մոսկուա, 1970, աղբբեջաներէն թարգմանութիւնը՝ Բաքու, 1975), *Երգի Հովիւր* (1969, վերահրատարակուել է 2004ին, 1969ին Պէյրութում Թէքէեան Մշակութային Միութեան Կոմիտասի ծննդեան 100ամեակի առթիւ կազմակերպուած մրցանակաբաշխութիւնում արժանացել է Ա. մրցանակի, առանձին գրքերով լոյս տեսել արաբերէն՝ 1974ին, Պէյրութ, թարգմանիչ՝ Միշէլ Սուլէյման եւ անգլերէն՝ 1983ին, Լոնդոնում, թարգմանիչ՝ Միշա Գիտեան), *Կանաչ Ապրիլ* (1970 վերահրատարակուել է 1987ին), *Դէպի Ծով* (1971, ռուսերէն թարգմանութիւնը՝ Մոսկուա, 1975), *Միջակ Սօւր* (1973), *Ճանապարհ* (1975), *Ճնճոյկի Ուզածը* (1977, հրատարակուել է նաեւ Թեհրանում), *Ծաղկազարդ* (1981), *Առագաստ* (1983), *Հայկեաններ* (1988, վերահրատարակուել է 2001ին), *Բազումը* (1989), *Նունէի Չղջումը* (1991), *Ուրախ Հանդիպում* (2003), *Հոգի Եւ Մարմին* (2003) ժողովածուները: 1992ին Լոս Անջելոսում լոյս է տեսել Միրիջանեանի *Մենք Գնացինք Երկիր. Ուղեգրութիւն Անի-Վան-Աղթամար Ուխտագնացութեան* գիրքը: 2004ին լոյս է տեսել Միրիջանեանի վերջին գիրքը՝ *Կրկնուող Օրեր* վիպակը:

Միրիջանեանի գրչին են պատկանում նաեւ *Հայ Բանաստեղծութեան Ակունքները* (1977, ռուսերէն թարգմանութիւնը՝ 1980ին), *Վերընթերցելով Մովսէս Խորենացու Հայոց Պատմութիւնը* (1979), *Հայկական Հնագոյն Մատեանը* (1981), *Պատմութեան Եւ Առասպելի Սահմանները* (1986), *Աստուածաշունչը Եւ Մենք* (1994), *Մէկ Ազգ՝ Մէկ Ուղղագրութիւն* (2002), *Հայ-Իրանական Բարեկամութեան Հնագոյն Պատուարը* (Թեհրան, 2002), *Մեր Մեծասքանչը* (2003) աշխատութիւնները: Խմբագրել է Ռափայել Պատկանեանի *Երկերի Լիակատար Ժողովածուի* 7րդ հատորը:

Կատարել է թարգմանութիւններ ռուսերէնից, հին սլաւոներէնից եւ գրաբարից, որոնք ընդգրկուել են տարբեր ժողովածուներում: Կազմել եւ խմբագրել է հայ դասական եւ ժամանակակից տասնեակ հեղինակների չափածոյ եւ արձակ գրքերը. նրա նախաձեռնութեամբ է հրատարակուել *Մարգարիտներ Հայ Քնարերգութիւնից* ժողովածուի Ա. հատորը: Առաջաբան է գրել *Հայ Քնարերգութեան Մատենաշարի Անտիկ Շրջանից Մինչեւ Ը Դար* (1981) եւ *Ներ-*

սև Շնորհալի, Երգեր, Եղեսիայի Ողբը (1982) ժողովածուների համար: Միրիջանեանի բանաստեղծություններից թարգմանուել են մաե ֆրանսերեն, ուկրաիներեն, չեխերեն, սլովակերեն, հունգարերեն, բուլղարերեն եւ այլ լեզուներով:

Միրիջանեանը եղել է «Հայաստան-Ուկրաինա» ընկերութեան նախագահը: Նրա թարգմանութեամբ տպագրուել է ուկրաինացի բանաստեղծ Գրիգորի Սկովորոդայի Հատընտիղը (1972), որի համար 1993ին արժանացել է Սկովորոդայի անուան մրցանակին: 2002ին Կիեւում լոյս է տեսել *Իմ Շեյննկոն* հայերեն ժողովածուն, որն ամփոփում է ուկրաինացի բանաստեղծ Տարաս Շեյննկոյի պոեզիայից Միրիջանեանի կատարած թարգմանութիւնները, նրան նուիրում բանաստեղծութիւններ, ելոյթները եւ յօդուածները: 2002ին Ուկրաինայի նախագահի հրամանով Միրիջանեանը պարգեւատրուել է Ուկրաինայի կառավարութեան բարձրագոյն «Վաստակի Համար» շքանշանով:

Կեանքի վերջին տարիներին նա եռանդուն հանդէս էր գալիս մամուլում հանրային-մշակութային տարբեր հարցերի շուրջ: Փարիզի *Յասաջ* օրաթերթում հրատարակել է յօդուածներ՝ նուիրում հայերենի ուղղագրութեանը: Շատ հարցերում առաջ էր բերում խիստ դիրքորոշումներ՝ բախման մէջ մտնելով յատկապէս ակադեմիական շրջանակների հետ:

Միրիջանեանը մահացաւ 2004 թուականի Նոյեմբերին, Երեւանում:

ԱՐԾՈՒԻ ԲԱԽՉԻՆԵԱՆ

### ԳՐԻԳՈՐ ՊԵՏՐՈՎԻՉ (1916–2004)

Կեանքի 88րդ տարում իր մահկանացուն կնքեց աւագագոյն հայ պատմաբան, Հռոմի Լեւոնեան Վարժարանի պրոֆեսոր Գրիգոր Վարդապետ Պետրովիչը (Gregorio Petrowicz), մականունը՝ Լեհահայ:

Գրիգոր Վարդապետ Պետրովիչը ծնուել է 1916 Գեկտեմբերի 23ին, Լեհաստանի Ստեցովա քաղաքում (այժմ՝ Ուկրաինայի Հանրապետութեան Իւանո-Ֆրանկովսկ նահանգում): Նա սերում էր Անիի գաղթականութեան անաղարտ մնացած վերջին ընտանիքներից մէկից: Պատանի Գրիգորը նախնական կրթութիւնն ստացել է ծննդավայրի կաթողիկէ վարժարանում: Վաղ տարիքից նրա մէջ նկատուել է բուն հետաքրքրութիւն պատմութեան, յատկապէս եկեղեցական մատենագիտութեան նկատմամբ, հանգամանք, որ վճռորոշ նշանակութիւն է ունեցել նրա կեանքում: 15ամեայ Գրիգորը 1931ին ուղարկուել է Հռոմ, ուր ընդունուել է փայլուն առաջադիմութեամբ աւարտել է Հայ Կաթողիկէ Լեւոնեան Վարժարանը: Այնուհետեւ ուսումնառութիւնը շարունակել է Վատիկանի Գրիգորեան Համալսարանում, որը գերազանցութեամբ աւարտելուց յետոյ (1941) քահանայ է ձեռննադրուել: Աւելի ուշ հետեւել է Հռոմի Արեւելագիտութեան Ինստիտուտի դասընթացներին (1941-1945) եւ գիտական աւարտաճառ պաշտպանել լեհահայոց պատմութեան վերաբերեալ:

Ստանալով աստուածաբանական ու արեւելագիտական հիմնարար կրթութիւնը՝ Պետրովիչը նուիրուել է ինչպէս գիտութեանը, այնպէս էլ մանկավարժութեանը:

1949ից սկսած դասաւանդել է Գրիգորեան Համալսարանում եւ Արեւելագիտութեան Ինստիտուտում, ընտրուել նոյն ինստիտուտի պրոֆեսոր (1972): Սակայն իր ամբողջ գիտակցական կեանքը նուիրել է Լեւոնեան Վարժարանին, ինչպէս ուսուցիչ եւ դաստիարակ, այնպէս էլ վարչական պաշտօնեայ: Լեւոնեան Վարժարանի տասնեակ շրջանաւարտներ իրենց բազում ու հարուստ գիտելիքների եւ հայագիտական դաստիարակութեան համար պարտական են իրենց խստապահանջ եւ միաժամանակ սիրելի ուսուցչին:

Վարդապետի գիտական հետաքրքրութիւնները հիմնականում ամփոփուում են սլաւոնական ենիցնայերի հայկական գաղթավայրերի եւ մանաւանդ Լեհաստանի հայութեան պատմական անցեալի ուսումնասիրութեան շրջանակում: Լեզուների փայլուն իմացութիւնը (հայերէն, լեհերէն, լատիներէն, իտալերէն, ֆրանսերէն, անգլերէն, գերմաներէն եւն.), արխիւային հարուստ եւ եզակի նիւթերի (յատկապէս Վատիկանի) ի մօտոյ ծանօթ լինելու հնարաւորութիւնը եւ իրողութիւնը նրա ուսումնասիրութիւններին տալիս են մի առանձին հետաքրքրութիւն, տեղեկատու-հանրագիտարանային բնոյթի ուղղութիւն: Իր առաջին ընդարձակածաւալ իտալերէն ուսումնասիրութիւնը՝ *L'Unione Degli Armeni Di Polonia Con La Santa Sede: 1626-1686* (Հոռն, 1950) նուիրուած է լեհահայ գաղթավայրի կաթոլիկացման պատմութեանը. այստեղ շրջանառութեան մէջ են դրուել հայ պատմագիտութեանը անծանօթ մնացած վատիկանեան բազմաթիւ փաստաթղթեր: Առաւել հետաքրքրութիւն է ներկայացնում *Ստեփանոս Ե. Սայմաստեցի, Կաթողիկոս Էջմիածնի. 1543-1552* (Վենետիկ, 1964) մենագրութիւնը, որը նախապէս տպագրուել է *Բազմալէսի* 1962-1963ի համարներում: Անկախ սոյն մենագրութեան վիճաբանական, երբեմն չհիմնաւորուած տեսակետների՝ այն լաւագոյն աշխատանքներից մէկն է, որ վեր է հանում հայ-վատիկանեան բանակցութիւնների առաջին դրուագը՝ իր ամբողջ մանրամասնութիւններով: Ունիթորականութեան եւ հայ իրականութեան մէջ նրա դրսեւորումների քննական վերլուծութեանն է նուիրուած Վարդապետի *Միաբանող Եղբայրները Եւ Հայ Եկեղեցին. 1330-1360* (Վիեննա, 1971) մենագրութիւնը:

Լեհաստանի հայկական գաղթավայրերի եւ յատկապէս հայոց եկեղեցու, լեհահայոց բռնի կաթոլիկացման հարցերին են նուիրուած պատմաբանի բազմաթիւ ուսումնասիրութիւններ, որոնցից են՝ «L'organisation Juridique Des Arméniens Sous Les Monarques Polonais» (*Revue des Etudes Arméniennes*, Paris, t. IV, 1967), «Լեհ Կղերի Միութեանական Փորձերը Եւ Լեհահայերը (1550-1600)» (*Հանդէս Ամսօրեայ*, 1968, ք. 7-9), *La Chiesa Armena In Polonia* (Հոռն, 1971), «Հայ Եկեղեցին Լեհաստանի Մէջ» (*Հանդէս Ամսօրեայ*, 1974, ք. 4-6, 7-9, 1975, ք. 1-12) եւ վերջապէս ընդհանրացնող եւ ամփոփող բնոյթ ունեցող *Հայ Եկեղեցին Լեհաստանի Մէջ. 1350-1624* (Վիեննա, 1980) մենագրութիւնը:

Գրիգոր Վարդապետ Պետրովիչը վախճանուեց 2004ի Նոյեմբերի 17ին, Հոռնում, քաղուոր կատարուել է Լեւոնեան Վարժարանի Ս. Նիկողայոս տաճարում:

ՊԵՏՐՈՍ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ